

տեսիլք մըն է, նկարուած արեւելեան շքեղութեամբ, բարիի և չարի պայքարին և Քրիստոսի իշխանութեամբ վերանորոգուած աշխարհի վրայ:

Այսչափը գաղափար մը կու տայ թէ ի՞նչ կը բովանդակէ Ս. Գիրքը: Ամէն մարդ կրնայ գտնել անոր մէջ իր պէտք ունեցած բաները: Ատրիկա լեցո՛ւն է հերոսներով և քաջագործութեանց պատմութիւններով: Գարձեալ անոր մէջ պիտի գտնէք իմաստալից խօսքերու ճոխութիւն մը, որոնց մէջէն ամէն ոք կրնայ ընտրել իրեն օգտակար եղածները:

Ասկէ դատ, Աստուածաշունչը մեզ գէտնէ մի կը բերէ միշտ այն բանին հետ որ ա՛նչքան մեծ տեղ մը կը բռնէ երիտասարդութեան մէջ, իսկալն է ան: Մենք երբեմն կը կարծենք որ գոհացած ենք իրողութիւններով ինչպէս որ են ատոնք. բայց իրօք չենք գոհացած: Եթէ մենք քիչ մը աղէկ ենք, աւելի լաւ աշխարհ մը պէտք է ուզենք: Աստուածաշունչը կ'օգնէ մեզի որ տեսնենք ասիկա: Ամբողջ շին կտակարանին մէջէն մարդիկ միշտ գէպի յաստ կը նային: Լաւագոյն բան մը կը փնտռեն անոնք: Անոնք կ'սպասեն Աստուծոյ Քաղաքութեան և Աստուծոյ Քաղաքին: Նոր կտակարանին մէջ մարդը լաւագոյն աշխարհը մեր աչքին առջևն է: Ասոր մէջէն Յիսուս կը խօսի երկնից Քաղաքութեան մասին: Բոլոր առաջին քրիստոնեաներ Արքայութիւնը կը փնտռեն: Աստուածաշունչի վերջին գիրքը կը նկարագրէ նոր երկինքն ու նոր երկիրը: Ոչ ոք, որ կրնայ հասկնալ Աւետարանները, չ'զգար թէ ինքը կ'ուզէ խաչակիր մ'ըլլալ, երթալ դուրս և այնպէս մը փոխակերպել աշխարհ՝ որ պատերազմ և տառապանք, աղքատութիւն և ասելութիւն, մոլութիւն և ագահութիւն իսպառ հեռացուին:

Փորձի համար միայն քանի մը բան պատմեցի ձեզի այն բաներէն, զորս Աստուածաշունչը կը սորվեցնէ մեզի: Դեռ շատ բան կայ և մենք կրնանք ինքնին գտնել գտնոք և աւելի շատ սիրել, որովհետեւ մենք գտած ենք: Այն սասն պիտի հասկնանք թէ ինչո՞ւ համար Եկեղեցին Աստուածաշունչը կը կոչէ Սուրբ գիրք և կ'ըսէ թէ ներշնչուած է այն: Ատրիկա իրօք սուրբ կը դառնայ մեզի համար, զան-

զի այն կ'օգնէ մեզի գտնելու Աստուածը և Յիսուս Քրիստոսը: Ներշնչուած է այն, զանոր մեզի կը բերէ այժ, զօրութիւն և տեսիլք, ներշնչուած է այն որովհետեւ կը ներշնչէ մեզ:

Bishop Parsons  
(The Churchman, Jan. 29, 1927) Հայտնի  
ՆՈՐԱՅՐ ԱՐԿԱՆԱԳ

### ՊԱՂԵՍՏԻՆ ԵՒ ՓՂՇԱՏԻՔ

(ՊԱՏԱՆԻՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ ԳՐՈՒԱԾ)

Պաղեստին . . . : Տղաք, գիտէք ուրիշ կուզայ այս անունը: — Իտրայէլի ժառանգական թշնամիներէն, այսինքն Փղշտացիներէն (Philistins) կուզայ անիկա:

Գողթթ, և ո՛չ թէ Դաւիթ մկրտած է մարգարէներուն երկիրը: Ան՝ պատմութեան քմահաճոյքներէն մէկը:

Բանի որ Պաղեստին կուզայ Փղշտացիէն (Palestine=Philistine) քիչ մը քննենք ամէնէն նոր գիւտերու լուսով՝ թէ որո՞նք են փղշտացիներ, որոնց մասին շատ կը խօսուի, առանց լաւ գիտնալու անոնց ծագումը և անոնց վիճակը:

Ռամսէս Բ. Փարաւոնը (Սեռասրիս) իր փառաւոր պատերազմներով և Քեթացիներու Հեռ ունեցած զաշնագրութիւնովը, 1279ին (ն. Ք.), կը կարծէր յաւէտ հաստատած ըլլալ Եգիպտոսի, քաղաքակրթութեանց այդ Քաղաւհիին գերագահութիւնը:

Սակայն ահա ժ.Գ. դարու մէջտեղը, սկսելով 1230էն, Արիական ասպատակութեան անկղ ալիք մը՝ զրգուած եւրոպական յեղափոխութենէ մը, որուն պարագաները անձանօթ են մեզի, կուզայ խանդարելու ժողովուրդներու հաւասարակընտրութիւնը, արեւու Միկենական (Mycenianne) քաղաքակրթութիւնը, ջնջելու քեթական կայսրութիւնը, և վերջնականապէս ջանքատակու եգիպտական գերագահութիւնը Արիական Մերձաւոր Արեւելքի մէջ:

Եզրիպտական բնագիրներ կը պատմեն այս ազգաբը, հիւսիսի և ծովու ժողովուրդներուն արշաւանքն անունով, որոնք կուզան Միջերկրական ծովէն:

Թաթար Եզրիպտոսի վրայ Լիբիոյ ծովեզրքէն եկաւ, որու բնակիչները բարձրահասակ, կապուաւորի և խարտիշաներ կրնային առջին արեւական արշաւանք մը ըրած ըլլալ Ափրիկէ: Ան կոխեց Գեյտան, Մենեփթայի (որդին և յաջորդ Ռամսէս Բին) թագաւորութեան հինգերորդ տարին, որ է նոյն ինքն Ելից Գիրքին Փարտանը (1229):

Այն ժողովուրդներու մէջ որոնք փորձեցին տիրել Եզրիպտոսի բարձրեր երկիրներուն՝ մասնաւորապէս կը զանուէին նտրուակացիներ և Աքայեցիներ, զամաքէն կամ կղզիներէն: Այսպէս սկսաւ եւրոպական ազգերու մուտքը արեւելեական պատմութեան մէջ: Մենեփթայ զէմ գրաւ փոթորիկին և յաջողեցաւ Եզրիպտոսէն դուրս հանել ասպատակիչները: Բայց փարաւոններու կառավարութիւնը շատ տնտեսաւ այս պատճառաւ: Անիշխանութիւնը տարածուեցաւ ամէն կողմ, և այն ժողովուրդներ որոնք երկար տարիներ զերի մնացած էին նեղոսի պետութեան մէջ, ինչպէս Բարելացիներ, Տրովադացիներ, և այլն, օգտուեցան առիթէն անկախ ըլլալու Գեյտայի արեւելքը կամ իրենց ուղած տեղը հաստատուելու: Այս առիթով էր որ Գեյտանի երկրին խորայնացիները շուեցին զէպի Աւետեաց երկիրը:

1190 ին Լիբիացիներ նոր յարձակում մը ըրին եւրոպական ասպատակիչներու հետ խառն: Ասոնք ի հարկէ գաղթողներ էին աւելի՝ քան թէ աշխարհագրներ: Անոնց մէջ կային Կիպրացիներ, Եգէական Փոքր Ասիոյ եզրքներէն, և Կրետէէն եկող զանգուածներ, իրենց հետ ունենալով ծանր սայլեր, որոնց վրայ կը զիլուէին իրենց կիները, մանուկներն ու կազթողներու ամէն տեսակ նկարագրի կահկարասիները: Անոնք քաջ պատերազմիկներ էին, զրահապատ և իրենց զլուռն վրայ փետրադարդ փաթթոց, Այսպէս անհարկու կ'երևէին անոնք: Եզրիպտական արձանագրութիւնը Պուլեսիու (Poulestiou) կ'անուանէ զանոնք, իսկ ուրիշ տեղ կը կոչուին Պելեսատի (Pélesati) կամ Պելիշփի

(Pelichti), այսինքն Փղշացիներ (\* )

Ռամսէս Գ., մեծ փարաւոններուն վերջինը, այն ալ իր կարգին յաջողեցաւ ետ մղել ասպատակիչները: Սակայն 1192-ին անոնք նորէն զրոհ տուին և տարածուեցան ոչ թէ Գեյտայի վրայ, այլ Սիւրիոյ եզրիպտական նահանգին վրայ: Հարթաքանդակի մը վրայ կը տեսնենք փղշացիներու կարաւաններ, որ ծովեզրք ոտք կը դնեն և հոն կը հանդերձեն իրենց չորս եզներով լծուած կառաչարքերը (convoy):

Ռամսէս Գ. երկու արշաւանքներով փորձեց հանել զանոնք այդ տեղէն, բայց հարկադրուեցաւ անոնց թողուլ Քանանի հարաւային մասը և զոնցաւ զանոնք հարկատու ընելով: Փղշացիք փութով հաստատուեցան Սեփիլայի, Գադայի, Ասկադոնի նահանգիտաներուն մէջ և ներքին քաղաքներէն Գէթի, Ակկարոնի և Ազոփի մէջ: Այսպէս կազմուեցաւ փղշաւական հինգ սատրապութիւններ և երկիրը շուտով կոչուեցաւ Փիլիստիա (Philistie), որմէ Պալեստին (Palestine): Յովսէփոս պատմէր Յիսուս Բրիտանոսի ասեւ, փղշաւացիները կը կոչէ Պաղեստինացի (Palestinoi) խոսքով, Պաղեստինացի (Palestiniens): Փղշացիք իրենց զրացի Փիւնիկեցիներուն պէս, որոնք հիւսիսային ծովեզրքը կը կազմակերպէին Տիւրոս, Սիդոն և Բիրթոս և այլն նահանգիտաները, կ'ըրարէին մանաւանդ վաճառականութեամբ, թողլով որ բնիկներ ստրուկ մնան և հողերը մըշտակեն ի նպաստ իրենց: Եւ այս ամէնը կըլու Եզրիպտական քաղաքակրթութեան աւերակներուն վրայ:

(\*) Երկրորդ Օրէնքը (Բ. 23) կը յիշատակէ Կափթորէն (Kaphor, հայ թրգմ. ունի Գամրր) այսինքն Կրետէն եկած ժողովուրդ մը որ կ'ոչնչացնէ Աւացիները (Avcians, հայ թրգմ. ունի Իււացիք), կը տիրէ Գադայի երկրին, և հոն կը հաստատուին (Հմտ. Յեւ. ԺԳ. 3): Այս աշխարհագրական դիտողութիւնը կը հաստատէ այն իրողութիւնը թէ Փղշացիներ և Կափթորացիներ (= Կրետացիք) միեւնոյն են: Ասի գրաւ Հին Կասկարանի Յոյն թարգմանութիւնը (Եւ. Բ. 11) Փղշացիները կը կոչէ Յոյն (Hellenes): Այս ամէնը կը նպաստեն ասպացուելու թէ Փղշացիներ նախապէս բնիկներն էին Կարիայի՝ Փոքր Ասիոյ հարաւ արեւմտեան մայրը և եզրիպտական քաղաքակրթութիւնը փոխադրած են Քանանի երկրին հարաւը և թէ ասոնք խնամքացած էին Յոյներու հետ:

Այս ժամանակն էր որ Երբայեցիք, որ զեռ նոր հաստատուած էին Քանանի մէջ, սկսան կռուներ ունենալ փղշտացիներուն հետ, որոնք իրենցմէ աւելի բարձր քաղաքակրթութիւն ունէին, որոնց ձեռքին մէջ էր երկաթի մենաշնորհը, և որոնց Աստուածը, Դադոն միայն մեհաններ ունէր. մինչ-զեռ ենօփա կը պաշտուէր վրանի մը տակ, և Քանանեան աստուածութիւններուն պաշտամունքը կը կատարուէր բացօթեայ, բարձր տեղերու վրայ:

Երբայեցիներ Պիլիշթիմ կ'ըսէին փղշտացիներուն և անոնց վրայ կը տեսնէին Կըրեաէէն եկած յափշտակիչներ (Ամօփ Թ. Երեմ. Խէ.): Իսրայէլ ևս մարդոց աչքին աշխարհակալ մըն էր, բայց զոնէ իրեն ցեղակից երկրի մը մէջ էր, և իրիւ Արբահամի սերունդը՝ ան ինքզինք երջանիկ կը համարէր Աւետեայ երկրին մէջ:

Փղշտացիներ, որ եւրոպական ասպատակութեանց երեսէն կրեաէէն ելած էին, ամենեւին չէին ուզեր թողուլ իրենց այս նոր գրաւած երկիրը, և հետեւորար առաջին անգամ յաղթեցին Իսրայէլացիներուն, որոնց հետ սաստիկ կռիւի բռնուած էին այդ երկրին համար:

Իրիւ ռազմիկ ցեղ լաւ զինուած էին և յաջողեցան ձովեղերքէն հանել Դանի ցեղը և քշել երկրին խորերը (Դատ. ԺԳ. 2, և ԺԷ. 2-14): «Սամեղարի (Փղշտացի իշխան) ժամանակ, ճամբաները լքուած էին, և ճամբորդները գարտուղի ճամբաներէ կ'երթային» (Դատ. Ե. 6), այսինքն՝ Իսրայէլ, ահարեկած Փղշտացիներէն, չէր համարձակեր այլևս կարաւան կազմել: Հետոս Սամսոն, ծնած ըլլալով Փղշտացիներուն ճիշդ սահմանադուրը, խորունկ քաղաքապիտութեամբ հասկցած էր թէ Իսրայէլ չէր կրնար բարգաւաճիլ մինչև որ Փղշտացիներուն սպառնալիքը չխորտակուէր, և ան գոռոզ զբացի զէմ, որ Իսրայէլը անշարժութեան դատապարտած էր, արտասանեց՝ «Պեժ կ կործանել կարկեղոնը»: Սամսոն թերևս յաջողէր իր ձեռնարկին մէջ, եթէ իր բարոյական տկարութիւնները անատակ չընէին զինքը: Ան զոնէ կըրցու մեռնիլ իրիւ հայրենասէր, յաղթուած, բայց ոչ զինաթափ (Դատ. ԺԶ.):

Փղշտացիներ Սամսոնէն յետոյ, յաջողեցան տեղաորուել երկրին սրտին վրայ:

1100ին, անոնք ընդոտնեցին Երբայեցիները և քշեցին մինչև Եսրայանան, զրաւեցին Տապանակ Ուխտին, և զժնդակ ճարտութեան մը վերածեցին Իսրայէլի վիճակը: Ընտրեալ ժողովուրդին գործը լըմընցած պիտի ըլլար առանց քաջալերանքին, առանց խելքին ու հաւատքին Սամուէլ մարդարէին որ, Ենօփայի օգնութեամբ, այնպիսի փայլուն յաղթանակ մը տարաւ Փղշտացիներուն վրայ Մասեփա մէջ, որուն յիշատակարան կգաւ Արենեղերի քարը (Ա. Թագ. Է.):

Անհաւատարիմ Իսրայէլ 1030ին մերժեց Սամուէլը և թագաւոր մը ուզեց օրիւս ազգերուն պէս. ամէն փորձանք նկատուիլ, Սաուլի թագաւորութիւնը նշեցրական վախճան մը ունեցաւ, փղշտական յաղթութեան մը մէջ ի Կեղբուա (Ա. Թագ. ԼԱ.):

Բայց Աստուած կը հսկէր իր ժողովուրդին ճակատագրին վրայ, և արդէն անհկա ճերուսին Սամուէլը զրկած էր թագաւոր օճելու երիտասարդ հոգի մը, Յեսաէլ որդին Դաւիթը, որ հաւատացեալ հոգի մըն էր և լաւ կը ճանչնար Փղշտացիները՝ անոնց քով ապրած ըլլալով:

Երբ Փղշտացիներ իմացան որ Դաւիթ թագաւոր եղած է Քերթոնի մէջ (Բ. Թագ. Ե.), անմիջապէս պատերազմի պատրաստուեցան: Վախնալով այս երիտասարդ պետին հանճարէն, ուզեցին անոր ուժը ջախջախել Երուսաղէմը զրաւելով Իսրայէլի բանակները երկուքի ճեղքելու համար: Սակայն Դաւիթ կանխեց զանոնք, Բահագ-Պերատսիմի (Baal-Peratsim) մէջ կեցուց զանոնք և քիչ ետքը Ռափայիմի հովիտին մէջ այնպիսի պարտութեան մը մասնեց Փղշտական իշխանութիւնը որ այնուհետե կորսնցուց իր կարեորութիւնը:


Հասկնալու համար Փղշտացիներուն ազգաքին չափը, որուն ենթարկուեցան իրենց յամառ ընդդիմութեամբը նախախնամական ժողովուրդին, բաւական է հաւատուիլ թէ Դաւիթ իշխանութեան վերջը, միտպետին թիկնապահներուն մէջ կը գտնենք Փելիսթիները (\*) և Դեթացիները (\*\*) (Բ. Թագ. ԺԵ. և Լ.):

(\*) Péléthiens, աղաւաղումն է Philistins բառին:

(\*\*) Gathiens, Փղշտացի, Գէթ քաղաքին քնիկ զօրագունքն են:

Անդ փաստաց սնցաորի . . . . .  
 Փղշտացի սասրապներուն այս քա-  
 ջարի հերոսները, այսպէս յաւէտ ինկած,  
 շատ երջանիկ էին երբայցեցոց Շարլըման-  
 եին հետերդներուն մէջ ծառայութիւնը-  
 ներնուն համար:

Թրգմ. Խոսնետրեմ  
 ՍԱՐԳԻՍ ՍԱՐԿ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



**Ս. ՊԵՏՐՈՍԻ ԲՆԵՐ**

“The See of Peter,” by James T. Shotwell and Louise Ropes Loomis (Columbia University Press, 10 dollars)

Թերևս բնական էր որ նոր նշխարէն լոյս գար Ս. Պետրոսի և Հռոմի Եկեղեցիներէ քրիստոնէութեան միակ և գերիշխան պիտ լինելուն կնճաս հարցին վրայ հոշմտակա- յութեան հուրքէ գերծ և արդարակիտ, գիտնական ուսումնասիրութիւն մը, քան թէ Եւրոպայէն, ուր ծնունդ առաւ բողո- քականութիւնը և անոր հետ՝ Եկեղեցական- քաղաքական երկարատե և սուր հակա- սակութիւններ Հռոմի հետ:

Վերոգրեալ հրատարակութիւնը կը ձեւ- նարկէ պատմական իրողութիւններ ըն- թելեցողին առաջ գնել քան տեսութիւն մը պաշտպանել, որպէսզի կարող լինի ան վեճերի շատէ ուղիղ գատում մը ընել Պետ- րոսի Վէժին վրայ:

Հեղինակները յստակօրէն կ'առաջա- գրեն իրենց նպատակը, որ է Հռոմի աթո- սին վրայ գիտել զլիսաւորապէս, ո՛չ այն հանգամանքները որոնք հասարակաց էին կայսրութեան սահմաններուն մէջ գտնուող միւս թեմերուն հետ, ալ իրեն առանձնա- յատուկ երեոյթները, ինչ որ ունէր ան ինքնուրոյն և բացառիկ իր առնին և արտաքին գործերուն մէջ, իր թեմական իրաւասութեանէն զուրս գտնուող ուրիշ ե- պիսկոպոսութեանց և Եկեղեցիին ուրիշ ճիւղերուն հետ յարաբերութիւնները, և հուսկ յետոյ, թէ՛ յԱրեւելս և թէ՛ յԱրե- մուսս գտնուող միւս բոլոր եկեղեցիներուն

վրայ իր գերակայութեան իրաւունքը քըն- նութեան առնել:

Այս նպատակով կը հրատարակեն ամ- բողջապէս կամ համառօտած ձեով վաւե- րաթուղթերու և հատուածներու մեծ մասը որոնք լոյս կ'արձակեն քրիստոնէութեան առաջին 380 տարիներու Ս. Պապերուն վրայ:

Մինչև Կոստանդլոնուսի դահ Ելլիը, վաւերաթուղթերուն շարքը ողջ բովանդակ կը արուի, բայց այնուհետև կարեւորները միայն կը յիշուին, շատ մեծ ըլլալով ա- նոնց թիւը: Հեղինակները կը խոստովանին թէ սպասած չեն ամէն բան, բայց դարձ- եալ նախաշաւիզ, մեծարդի և պատուկան ձեռնարկներ և ծանօթութիւններ կը հայ- թայթեն բնթեքողին:

Գրքին սկիզբը քննութեան կ'առնեն նոր Կոստանդլոնի մէջ պապական իրաւա- տութեան հիմը կազմող հատուածները: Ըն- գունելով հանդերձ այս հիման վրայ Ս. Պետրոսի եղած յանձնարարութեան նը- կատմամբ անոնց վաւերականութիւնը, ա- տոնք պապականութեան համար կրնան զօրութիւն ունենալ միայն Եթէ Ս. Պետրոս Հռոմի եպիսկոպոս եղած լինի և իր բա- ցառիկ իշխանութիւնը իր յաջորդներուն փոխանցած լինի: Աս այս շատ նատուկոր է վիճարկութիւնը, և միայն 354ին է որ կը տեսնենք բացորոշակի և հեղինակօրէն Հը- աոմի եպիսկոպոս յորթընուիլը Ս. Պետրոսի:

Ինզկրբ ուրեմն հոս է. 392ին Ս. Հե- րոնիմոսի գրով նշանակած աւանդութիւ- նը մինչև 6-րդ աստիճան կը համապատաս- խանէ իրողութեանց որ այնքան յայտնի և ծանօթ եղած լինին առաջին դարերու Եկեղեցիին որ չյիշուէին գրով: Դարձեալ, Եթէ արդարեւ Ս. Պետրոս եղած է Հռոմի եպիսկոպոս, այս Վէժը Ս. Պետրոս ինքն էր թէ հաւատը զոր խոստովանեցաւ: Ըս- կիկները այս վերջին հայեացքն էր որ դե- րազօր էր: Յաշ Տերաուղիանոսի «ամէն ոք որ գրբխոսս կը խոստովանի, երկնքի բա- նայլինը կը կրէ ինչպէս նա՛»: Ս. Հրպպո- ղիտոս կ'այպանէ Կալլիստոս պապը՝ իբր Ս. Պետրոսի յաջորդը Եկեղեցիին մէջ նո- րաձեւութիւններ մուծանելու իրաւունքը իր անձին սեպհականելուն համար, և երբ Ասեփաննոս պապը համարձակեցաւ Եկե- ղեցիին հրամանները պարտադրելու, Կար-